



ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ 25ԱՄԵԱՅ ՅՈՒԹԵԼԵԱՆ
ՏԻՐԱՆ ԱՐքԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍՈՅԵԱՆԻ

Ամերիկայի թեմին Հայ Եկեղեցւոյ թեմական Խորհուրդը գեղեցիկ մտածով մը Յոբելինական Տարի նշանակած էր 1954 տարեցրջանը, իր թեմին մէջ հանդիսաւորելու Գեր. Տ. Տիրան Ս. Արքեպոս. Ներսոյեանի, հախկին Առաջնորդ Ամերիկայի Հայոց, կուսակրօն քահանայութեան քսանհինգամեակը: Ուրախ ենք հոս յայտնել կարենալու թէ Ամերիկայի թեմի զիսաւոր կեդրոններուն մէջ ամենուրեք սիրով ու յարզանքով տեղի ունեցան յոբելինական այս հանդիսութիւնները, իբրև յարզանքի ու գնահատման տուրք՝ հօտին կողմէ իր Արքազան Առաջնորդին բերուած:

Այս սրտագին առիթով, Ամերիկահայութեան չափ և աւելին ուրախ է նոյնպէս Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, վասնզի յարգանքի և զնահատութեան առարկայ եղող Գեր. Տ. Տիրան Սրբազնը մին է իր արժանաւոր և տաղանդաշատ Միաբաններէն և եղբայրներէն, որուն տարիներու ծառայութիւնը Ս. Ա. Խոռէն ներս, իրեւ Ժառ. Վարժարանի և Բնծայարանի ուսուցիչ և ապա տեսաւչ, ինչպէս նաև իրեւ լաւազոյն գործակից Թորգոմ Պատրիարքին և ազգեցիկ Միաբան Ս. Ա. Թոռոյ, վեր պէտք է նկատել ամէն զնահատանքէ:

Սիրելի և Սրբազնն Յորելեարը ծնած է Այնթապ, 1904 Օգոստոս 23ին: Իր երկրորդական կրթութիւնը ստացած է Երուսաղէմի Ժառանդաւորաց Վարժարանին մէջ: Սարկաւադ ձեռնադրուած է 1926 Հոկտեմբեր 3ին: 1928 Յուլիս 22ին կը ձեռնադրուի կուսակրօն քահանայ, ձեռամբ Երանաչնորհ Եղիշէ Դուրեան Պատրիարքի, վերակոչուելով Տիրան Արեգայ: Պատրիարքարանի կարգադրութեամբ, Տիրան Արեգան Անզիփա կը մեկնի, իր օճակից ընկերոջը նորայր Արեգայ Պողարեանի հետ և երկու տարի կը հետեւի բարձրագոյն ուսման:

1930ին, Երուսաղէմ դառնալով, Ժառանդ. Վարժարանի և Բնծայարանի մէջ կը դասաւանդէ Գրաբարի, Աստուածաբանութեան, Եկեղեցական Պատմութեան և Ա. Գրոց Մելինութեան դասեր, նոյն ատեն ստանձնելով զանազն վարչական պաշտօններ Ս. Ա. Թոռէն ներս:

1932ին, Տիրան Վարդապետ կը նշանակուի Տեսուչ Ս. Ա. Թոռոյ Ժառանդ. Վարժարանին և Բնծայարանին, և շնորհիւ իր կազմակերպչական ու մտաւոր կարողութիւններուն և Թորգոմ Պատրիարքի կրթանուէր ջանքերուն, Վարժարանը կը վերածուի կրթական իրական վառարանի մը: Թորգոմ Պատրիարքի հրաւերով երկու տարիներ յետոյ Երուսաղէմ կուգան և ուսուցչական մարմնին մաս կը կազմեն Շահան Պէրպէրեան ու հանգուցեալ Յակոբ Ոշական, մին յայտնի իմաստասէր և միւսը բազմատաղանդ զրագէտ: Կը կազմակերպուին Շաբաթ երեկոյեան լսարանական հաւաքոյթներ, ժողովրդային հանդէսներ, զրական և իմացական մրցանքներ, ու այս կերպով Ժառ. Վարժարանն ու Բնծայարանը կը բոլորէ ուշազրաւ ու բացառիկ շրջան մը, վերածուելով օրինակելի կրթարանի մը: Բոլոր այս իրազործումներուն իրական ողին և մղիչ ոյժը Դպրոցի Տեսուչ Տիրան Վարդապետն էր:

Իրեւ ուսուցիչ եղած է միշտ պրապտող և խորաթափանց, առաջնորդելով ուսանողին միտքը սովորական և դասազրքային զիտելիքներէն անդին, նիւթին միջուկին և մտքին բերուելիք բարիքին: Դասերը իրեն համար առիթներ էին խորանալու դէպի բովանդակը և ըսելու անհրաժեշտը, մղելով աշակերտը դէպի ընդարձակ դաշտը իմացական հետաքրքրութեանց:

Իրեւ քարոզիչ, անիկա պատղամախօսն էր Աւետարանի ճշմարտութեանց, քրիստոնէական լոյսով վերլուծելու հարցերը և առաջնորդելու հաւատացեալները Քրիստոսի Սիրոյն: Համոզման ջերմութիւնը և քարոզելու պարզ բայց հարցերը իմաստական վերլուծման ենթարկելու իր կերպը, հաւատացեալ հոգիներուն մէջ կը բանային մէկ կողմէն հոգևոր միխիթարանքի առուներ և միւս կողմէն լուսաւոր ուղիներ դէպի յաւետնական ճշմարտութիւնները:

1938ին, Թորգոմ Պատրիարքի կարգադրութեամբ կը մեկնի Փարիզ, Վարչական Փոխանորդ - Տեսուչի պաշտօնը՝ Վասամշապուհ Արքեպս. Քիպարեանի տեղ,

անոր հիւանդութեան պատճառաւու Յետոյ Լոնտոնի Ա. Սարգիս Եկեղեցւոյ Խնամակալութեան խնդրանքին վրայ ու հաւանութեամբը Երուսաղէմի Պատրիարքութեան, Տիրան Վարդապետ կը ստանձնէ սոյն Եկեղեցւոյ հովուութիւնը, մինչև 1944: Երբ 1943ին Ամերիկայի Առաջնորդ Գեր. Տ. Գարեգին Արքեպոս. Յովսէփ Եանցը կ'ընտրուի գահակալ Եկեղեցիոյ Եաթողիկոսութեան, Հիւսիսային Ամերիկայի թեմին Պատղամաւորական ժողովը Տիրան Վարդապետը կ'ընտրէ իրեն Առաջնորդ:

1945ին իր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան ժամանակցելու առիթով Եպիսկոպոս կ'օծուի և կը վերադառնայ իր Թեմը ու կը լծուի անոր կազմակերպչական գործին և հոգեոր շինութեան: Իր ջանքերուն չնորհիւ կը կազմակերպուին նոր ծուխեր, կը գնուին և կը կառուցուին Եկեղեցական չէնքեր ու սրահներ: Երիտասարդաց կազմակերպութիւններն ու Գլորաց դասերը կ'ընթանան նոր ուղղութեամբ, ունինալով իրենց յատուկ կանոնագրութիւններ և գործունէութեան հաստատ ուղեղիծ: Կը կանոնաւորուին նոյնպէս հոգեորականներու տարեկան համագումարները, այս կերպով ամբողջ Թեմական գործերը կը ստանան որոշ նկարագիր և ուղղութիւն: Տիրան Սրբազնի ջանքերով գործնական հունի մէջ կը մտնէ նոյնպէս Մայր Եկեղեցւոյ և Մշակութային Տան կառուցման ծրագիրը, սկսած արդէն իր նախորդներուն օրով: Շնորհիւ իր կազմակերպչական տաղանդին և յոզնիլ չղիացող ջանքերուն՝ Ամերիկայի Թեմը կը վերածուէր այսպէս գործօն մեքենայի մը, և որուն զիսաւոր մղիչն ու յանձանձիչը կը դառնար Տիրան Սրբազնը:

Իրեն մտքի մարդ և զրոյ, Երուսաղէմի մէջ վարած է տարի մը «Սիոն» Պաշտօնաթերթին խմբագրութիւնու Փարիզի մէջ 1938-39, առանձինն խմբագրած է «Մեր Տունը» հովուական ամսաթերթիկը: Ամերիկայի մէջ պատասխանատուն և վերահսկիչն է եղած «Հայաստանեաց Եկեղեցի» Պաշտօնաթերթին, ինչպէս նաև Արմենիրն Կարտիլին: Հրատարակած է առանձին հատորներով չորս արժեքաւոր գործեր. 1. — Պատարագամատոյց Հայաստանեաց Առափելական Ուղղափառ Եկեղեցւոյ, 2. — Վարդապետական Դիրքը Հայաստանեաց Եկեղեցւոյ, 3. — Կարգ Նաւականաց Եկեղեցւոյ, 4. — Քրիստոնէական Մօսեցում մը Համալինավարութեան:

Տիրան Սրբազնը տեսիլք ունեցող հոգեորականն է: Ուսուցչական ասպարէզէն, վարչական, հովուական պաշտօններէն մինչև թեմական առաջնորդի վերահսկողութիւնը, անիկա եղած է ամենուրեք ծրագրող ու կազմակերպող միաք մը և յուսահատիլ չղիացող կամք մը: Իր մտքի և հոգեկան չնորհներու լրումին մէջ, անիկա մեր օրերու Եկեղեցականութեան լաւագոյն ոյժն է որ զիտէ իր շուրջը բարիքներ սփորել, չուրը զինիի փոխելու նորիմաց հրաշքով:

